

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԼՍԱՐԱՆ ԿԵՆՑԱՎՈՒՈՒՏ ԳԻՏԵԼԵԱՅ.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒԽՈՒՉ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ.

Դ Ա Ս Ժ Թ.

(Շարայար. և վեցշ.)

Այն մեծ յաղթութենէն ետքը թեսու ուրիշ քարի մը թագաւորներու ալ յաղթեց, նոցա քաղաքներն առաւ, բնակիչները ջարդեց, եւ ամէն տեղ յաջողութիւն գտաւ. վասն զի Աստուած ինտն էր, ինքն ալ ամենայն զինուորական քաջութիւն եւ իմաստութիւն ի գործ կդընէր իւր կողմանէ. որով Քանանացւոց երկրին թագաւորներէն առջի բերան տասը հատը վերուց, միւսներուն ալ' որ քսանի չափ էին' ինտ զինտէ յաղթեց, ունոցա երկիրները ձեռքերէն առաւ եօթը կամ ութը տարուան մէջ:

Այն պատերազմներէն ու յաղթութիւններէն ետքը, երբոր Խորայելացւոց չորս բոլորը մօտաւոր թշնամիներ չմնացին, թեսու արդէն ծերացեր ու հարիւր եօթը տարեկան եղեր էր. այնուինեւ դադրեցաւ պատերազմ ընկէն, ժողովուրդն ալ դադրեցուց. բոլոր Պաղեստինը կամ Աւետեաց երկիրը չափել տուաւ, ու յետոյ Խորայելացւոց ինը ցեղին եւ Մանասէի կէս ցեղին բաժնեց՝ վիճակ ծգելով ամէն մէկուն ընկնելու բաժնին վրան. իսկ Ռուբենի ու Գաղայ ցեղերը, եւ Մանասէի ցեղին միւս կէսը իրենց բաժնները արդէն խնդրած ու առած էին Ցորդանան գետէն անդին' Մովսեսի հաւանութեամբը:

Վկայութեան խորանն ու տապանակը փոխադրեց թեսու Գաղգաղայէն Սելով ըսուած բարձը ու ամուր քաղաքը, որ Պաղեստինու գրեթէ մէշտեղն էր:

Ղեւեայ ցեղին, որ այն ատենի եկեղեցականներն էին, թեսու զատ բաժին չտուաւ, ինչպէս որ Մովսէս ալ ապսպարած էր. հապա 48 քաղաք որոշեց նոցա' ամէն ցեղերուն բաժին ընկած երկիրներուն մէջ, որպէս զի ժողովուրդը դիւրաւ գտնէ ամէն տեղ Աստուածոյ օրէնքները իրենց

սովորեցընող ու իրենց դատաստանները կտրող քահանաներ ու կարդացողներ :

Ցետոյ առջեւը կանչեց թեսու Ռուբենի ու Գաղայ ցեղերն ու Մանասէի կէս ցեղը. գովեց նոցա քաջութիւնն ու եղբայրսիրութիւնը, որով Ցորդանանէն ասդիս անցաք ըսաւ, ու ձեր միւս եղբարցը օգնեցիք' մինչեւ որ իրենց ժառանգելու երկիրները առին ու տիրեցին: Խրատեց զիրենիք եւ օրինեց, Թշնամիներէն առնուած աւարդներէն ալ շատ մը ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, հագուստներ, կենդանիներ տուաւ նոցա եւ ճամբայ դրաւ որ երթան իրենք ալ իրենց տրուած երկիրները ժառանգեն:

Այս տեղ սուրբ գիրքը զարմանալի պատմութիւն մըն ալ կպատմէ որ հասկըցողին համար շատ դիտելու ու խելք սովորելու բան է: Այն Ռուբենի ու Գաղայ ցեղերն ու Մանասէի ցեղին կէսը Ցորդանանէն անդին չանցած' ուղեցին բարեպաշտական եւ միանգամայն վեհանձնական գործ մը ընել. բայց քիչ մնաց որ այն գործը սոսկալի արիւնիեղութեան ու պատերազմի պատճառ լինէր բոլոր Խորայելացւոց :

Սոքա մտածեցին մէշերնին ու Ցորդանանու եզերքը մեծամեծ քարերով բարձր ու փառաւոր սեղան մը կանգնեցին' բարձր բլրի մը վրայ: Այս բանս երբուր լսեցին միւս 10 ցեղերը, մեծ շփոթութիւն ընկաւ մէշերնին. կարծեցին թէ այն սեղանը կանգնողներուն միտքը' Աստուածմէ գլուխ քաշել ու Մովսեսի օրէնքը ոտքի տակ առնել է. վասն զի Մովսէս Աստուածոյ հրամանովը սաստիկ արգելք դրած էր որ ամենեւին չիամարձակի մէկը նոր սեղան կանգնելու ո՛ր եւ իցէ տեղ. հապա միայն վկայութեան խորանին առջեւը շինուած սեղանին վրայ ընէ ամէն մարդ իրեն զոհերն ու

ողջակէզները . այս ալ ապսպրած էր որ եթէ յանկարծ այնպիսի մարդիկ գտնուին մէջերնին որ այս հրամանը ոտքի տակ առնուն , բոլոր Խրայելացիք ենեն նոցա վրայ ու սպաննեն ջարդեն զանոնք : Ուստի Խրայելացիք ամէնքը մէկին ոտք ելան , զէնքերնին առին որ երթան պատերազմին այն երկուս ու կէս ցեղին իետ : Բայց առաջ ժողովրդեան մէջի գլխաւոր իշխանները ժողովուեցան Սելով , մէջերնին խորիուրդ ըրին , որոշեցին որ առաջ մարդ յուղարկեն հարցընեն նոցա թէ մտքերնին ի՞նչ է . տասը ցեղէն մէկ մէկ իշխան ընտրեցին , Փենեհէս քահանան ալ իետերնին դըին յուղարկեցին :

Գնաց Փենեհէս այն իշխաններուն իետ , ու բոլոր ժողովրդեան բերնէն փառաւոր նարտասանական ճառ մը խօսեցաւ , հասկըցուց այն սեղանը կանգնողներուն թէ ո՞չափ մեծ մեղք ու յանցանք է իրենց ըրածը : Թէ որ ծեզի դժուար երեւնայ ըստ՝ ամէն մեծամեծ տօներուն Սելով գալ ու այն տեղը մատուցանել ծեր զրիերը , լաւ է որ դուք ալ ծեր ստացուածքներովը Յորդանանէն ասդիս անցնիք բնակիք , քան թէ այդպիսի ապստամբութիւն ու հերձուած հանէք մեր մէջ ու ծեր մէջ :

Փենեհեսին դեռ խօսքը բերանն էր , դիմացինները ամէնը մէկին երդում ըրին ու պատասխան տուին թէ մեք այն սեղանը ամենեւին անոր համար չկանգնեցինք որ վրան զոհ մատուցանեմք , հապա միայն անոր համար որ յիշատակ մը լինի այն մեր ու ծեր զաւակացը համար որդոց որդի . այնպէս որ եթէ ատենով ծեր թոռները ելնեն ըսեն մեր թոռներուն թէ դուք օտար ժողովրդ էք , Յորդանանէն անդին կընակիք , Աստուծոյ ժողովրդեան տրուած երկիրներէն մասն ու բաժին չունիք , ուստի եւ չէք կընար վկայութեան խորանին առջեւը զոհ մատուցանելու Աստուծոյ , — այն ժամանակը ահա այս սեղանն որ ծեր սահմանին վրայ Յորդանան գետին քովը կանգնեցինք՝ վկայ լինի որ մեք ալ ծեզի պէս ճշմարիտ աստուածապաշտ եմք եւ ծեր պաշտած Աստուածը կպաշտեմք : Եթէ մեք միտք ունենայինք ծեզմէ բաժնուելու համար սեղան կանգնելու , յայտնի բան է որ այս սեղանը մեր եր լրին վրայ կշինէինք , եւ ոչ թէ ծեր սահմանին վրայ

որ կընայիք դուք ո՞ր եւ իցէ ժամանակ քակել կործանել : Քաւ լիցի որ մեք Աստուծոյ դէմ ապրստամբիմք , եւ վկայութեան խորանին զատ՝ ուրիշ սեղանի վրայ զոհ մատուցանեմք Աստուծոյ : Այս որ լսեցին Փենեհէս ու տասն իշխանները , շատ ուրախացան , դարձան ժողովրդեան ալ պատմեցին ու ամէնքն ալ փառք տուին Աստուծոյ :

Թէ որ ամէն ժամանակ ալ մարդիկ , մանաւանդ մէկ ազգէ ու մէկ ժողովրդէ եղողները , իրարու վրայ ծուռ մտքերու գնացած ատենները այսպիսի խոհիմ կերպով շարժէին , ի՞նչպէս շուտով ամէն տեսակ խորվութեանց ու երկպառակութեանց առջեւը կառնուէր : Սակայն մեղք որ ասոր հակառակը տեսնուած է շատ անգամ ամէն տեղ , եւ մասնաւորապէս մեր ազգին մէջ վասն զի ժողովրդեան մէկ մասը՝ թերեւս ուղիղ կամ անտարբեր մտքով բան մը կընէ . միւսները փոխանակ հարցընելու իմանալու թէ արդեօք ի՞նչ է նորա բուն միտքը՝ վրան կթափին ու չարաչար կյանդիմանեն ու կնախատեն զինքը . իսկ նա եթէ մոլորութեան մէջ ալ չէր՝ բնական կերպով մը հակառակութեան կակսի այնուհետեւ , ու կամակորութեամբ մինչեւ մոլորութեան մէջ կընկնի ու հերձուած կիանէ ազգին մէջ : Ի հարկէ ազգին մեծերուն պարտքն է արթուն կենալ որ հակառակութիւն եւ բաժանմունք չմտնէ ազգին մէջ , ոչ հաւատոյ կոիւներով եւ ոչ ուրիշ ի՞նչ եւ իցէ պատճառով . եւ այս այնքան դժուար չէ . բայց արդէն մտած հակառակութիւնը եւ բաժանմունքը վերցընելը շատ դժուար բան կըդառնայ՝ եթէ երկու կողմի հակառակողներն ալ իրարու միտքը կամաւ ծուռ հասկընան ու ծուռ մեկնեն :

Ցեսու տեսնելով որ իրեն մահը մօտեցաւ , Խրայելացւոց բուր ծերերն ու իշխանները , կարդացողներն ու դատաւորները ժողվեց Սելով՝ վկայութեան խորանին առջեւը , եւ աստուածային հոգւրավ լցուած՝ գեղեցիկ խրատներ տուաւ ամենուն իբրեւ իւր վերջին կտակը : Նոցա միտքը ծգեց Աստուծոյ իրենց ըրած մէծամեծ ու զանազան բարերարութիւնները՝ Աբրահամ նահապետին քընչեն մինչեւ այն ժամանակը . ապսպրեց որ Մովսէսի օրէնքներուն պահպանութեանը վրայ հաստատ կենան , իրենց չորս քովը եղած իեթա:

\*

նոս ազգերէն զգուշանան, նոցա իետ խնամութիւն ու բարեկամութիւն չընեն, որ նոցա օրինակովը կռապաշտութեան մէջ ալ չընկնին։ Յետոյ խօսք առաւ անոնց բերնէն երկու երեք անգամ որ միայն իրենց ճշմարիտ Աստուածը պաշտեն։ մեծ քարի մը վրայ ժողովրդեան այս հանդիսաւոր խոստումը գրեց, ու այն քարը վկայութեան խորանին առջեւը տնկեց որ ամէն իոն մտնող ենուները տեսնեն ու իրենց երդմունքը մտքերնին գայ։

Ժողովրդը արձեկելէն ետեւ ինքը Յեսու ալ քաշուեցաւ իւր քաղաքը որ Թամնասաքար կը-սուէր, ու այն տեղը վախճանեցաւ ու Թաղուեցաւ 110 տարեկան։ Յեսուայ վրայ փառաւոր շիրիմ կամ գերեզման մը շինուածք չեմք գիտեր. նորա որդիք ունենալուն կամ ժառանգներ ձգելով ցեղ քշելուն վրայ ալ Աստուածաշնչին մէջ յիշատակութիւն մը չունիմք. բայց նորա գրոծերն ու պատմութիւնը ամէն նիւթական գերեզմանէ՝ ամէն զաւակասերութենէ աւելի անմոռանալի ըրած են նորա անունը։ Բնութեամբ քաղցը ու հեղահոգի էր, բայց զինուորական քաջութիւնն ու անաշառ արդարութիւնը ոչ երբէք ծեռքէ կծրգէր։ Ըրած յաղթութիւններուն վրայ ոչ երբէք կիպարտանար, վասն զի աղէկ գիտէր թէ յաղթութիւն տուողը Աստուած է, եւ ինքը միայն Աստուածոյ կամքը հաւատարմութեամբ կատարող ծառայ է աւելի՝ քան թէ այնպիսի մեծ ժողովրդեան մը գլխաւոր իշխան ու հրամանատար։

Իւր բոլոր իշխանութեան ժամանակը չեմք տեսներ թէ ինքը նոր օրէնք մը դրած լինի. այլ խելքը միտքը այս էր որ Մովսեսի օրէնքները աղէկ պահուին. Աստուած ալ նորա հեղահոգի ու մարդասէր բնաւորութիւնը կերպով մը վարձատրեց, թոյլ չտալով որ ժողովրդը նորա դէմ ալ ըմբոստութիւններ ու հակառակութիւններ ընէ, ինչպէս որ կընէր մեծին Մովսէսի դէմ։

Բայց այս ըսել չէ թէ Յեսու ալ զինքը բամբասողներ ատեցողներ Թշնամիներ չունեցաւ՝ գոնէ դրսի ազգերուն մէջ. որ հարկաւ եթէ զինքը ծեռք ձգէին՝ արիւն անգամ ծծելու պատրաստէին։ Կասն զի նա բոլոր Պաղեստինու առաջին բնակիչներուն, այսինքն Քանանացւոց, Փերեգացւոց, Ամովրիացւոց, Խեւացւոց, Ամոնացւոց, Մովաբացւոց եւ ուրիշ ժողովրդոց պատիժն եղաւ. Նոքա ամէնքն ալ յաղթուեցան իրմէ, ու ոմանք Աւետեաց երկրէն ձգելով փախչելով միայն ազատեցան ծեռքէն։ Օրինակի համար, դրսի պատմիչները, եւ անոնցմէ առնելով նաեւ մեր Խորենացին, կպատմեն թէ հազարաւոր տարի ետքը Ափրիկէի ծովեզերքը մեծ քար մը գտնուեր է՝ վրան այսպէս գրուած թէ «Մեք Քանանացւոց նախարարք» աւազակ Յեսուին ծեռքէն փախչելով՝ եկանք այս տեղ բնակեցանք»։ Խորենացին այս ալ կաւելցւնէ թէ սոցա մէկն ալ Քանանիդաս անունով երեւելի նախարարն էր՝ որ Հայաստան եկեր է այն ատենները, եւ նորա սերունդէն է կըսէ Գնթունեաց նախարարութիւնը։

## Հ Ա Ր Ց Ա Ս Է Ր Ե Ւ Ի Շ Ի Ա Շ Ա Ն.

ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐՈՒՆ Վ.Ր.Յ.

**Հ. Թէոդոսիոյ երկաթուղիէն ինչ ձայն կայ.**

**Ծ. Զայն եւ խօսք եւ վիճաբանութիւն խիստ շատ կայ, բայց գործ եւ արդիւնք մինչեւ ցայժմ չերեւիր։**

**Հ. Ասոր պատճառն ինչ է արդեօք.**

**Ծ. Դլխաւոր եւ մի միայն պատճառը կըսէն թէ փողի պակասութիւնն է. եւ որովհետեւ ճշմարիս է այն առակը որ կըսէ. «Ոչ պա-**

**տերազմ ձայնիւ փողոյ (պոռոի), եւ ոչ արդիւնք առանց փողոյ» (արլի), անոր համար թէոդոսիոյ երկաթուղին ալ ոչ կոկուի եւ ոչ առաջ կերթայ՝ քանի որ մէջտեղը փող չկայ։**

**Հ. Ուրեմն ինչ բանի վրայ են այն խօսկցութիւններն ու վիճաբանութիւններն որ ըսիր.**

**Ծ. Վիճողները ասոր վրայ կիսուին թէ Մոսքուայի երկաթուղին Սեւ Մովսէն հետ**